

միանգամայն կրկին ընդհանուր աղբիւր՝ վե-  
րոյշխեալ "Բարուսիօսն", եւ ետովպեան առակ-  
ները:

(Հոր-ն-ի-ի-)

Հ. Յ. Տ.



Ս Ա Յ Ե Ն Ա Ւ Ս Օ Ս Ա Վ Ա Ն

Հ. ՅԻՄՄԵՆՈՒՆ ԳՆՆՈՎՈՅՈՒՄՈՒԹԻՒՆ  
ԵՆԵՆԵՆ "ՀԻՏՏԻՑՔ ԵՒ ՀՇՁԵ, ԳՐԲԵՆ ՎՐԵՑ"

Ելէնսէն իւր "Հատեան արձանագրու-  
թիւնք", ծանօթ Հասուածին վրայ, որ նախապէս  
լոյս տեսած էր ի Թերթին Zeitschr. d. D. Morg.  
Gesellsch. (1894, Հատոր 48) վերոյշխեալ գիրքը  
Հրատարակեց: Ասոր մէջ արձանագրութեանց  
ընթերցման իւր ձեւերակած ծանր աշխատու-  
թիւնք կը շարունակէ. եւ ի մասնաւորի Հետա-  
մուս կ'ըլլայ "Հատեան" արձանագրութեանց  
Տեղիէ գերմանական Տայերէնին Տես ունե-  
ցած աղբիւրին՝ որ իրեն աներկբայելի է: Գրքին  
մեծաւ յուզմամբ գրուած նախարան ծանօթու-  
թեանց մէջ գիրբուս կը տեսնուի Տեղիսակին  
ընկանսպէս զգացած գառնութիւնն եւ աժգո-  
Տութիւնը, որ իւր ընթերցման ծանր գործը՝  
(ի բաց առնելով Արեքնդորֆի յօդուածն որ  
յեականս իւր եղբակցութեանց կը հասանի  
Zeits. f. Assyri, Հտոր. ԺՎ.) շորս աւարան միջո-  
ցին մէջ եւ ոչ մէկ կողմանէ լուրջ Հետազո-  
տութեանց նիւթ եղած է. մանաւանդ թէ եղած  
են չբացառողներ, որոնք Թերթ հասուածութեամբ  
ուսերնին շարժելով ւաբերնին դարձուցած են,  
մինչեւ եղած են նաեւ պահաւարակելով խօսող-  
ներ՝ առանց բնագրաց անձնական ուսումնասի-  
րութեան, ուստի եւ առանց բաւականութիւն  
ստացած ըլլալու: Յայտմ. մասին ստորոգ է որ  
Ելէնսէն բոլորովին անմեղ չէ, վասն զի պէտք  
էր կամ նոյն լրագրին մէջ իւր ընթերցման  
մեղնութիւնն այնպէս ճօնացընել եւ ձեւել՝ որ

ամէն Հետամուտ եղող կարենար համոզուիլ՝  
նաեւ առանց արձանագրութիւններն աչաց առ-  
ջեւն ունենալու, եւ կամ՝ (վասն զի այս չէ  
լրած, Թերթեւ նկատելով նիւթին գժուարու-  
թիւնը՝ լրագրական յօդուածի մը մէջ)՝ պէտք  
էր, ի սկզբանէ յայտարարել որ միայն այնպի-  
սեաց իւր ընթերցման գործն գատելու ձեռն-  
հասութիւնը կը ձանձնայ՝ որոնք նոյն իսկ որ-  
յանգրութեանց եկողըստնաբն իւր եղբակա-  
ցութեանց Հետամուտ կ'ըլլան: Չայս Ելէնսէն  
ալ զգացած է՝ երբ իւր նախարան ծանօթու-  
թեանց մէջ (էջ ԺԶ) կ'ըսէ. "Անողմնականներուն  
եւ նախապարմանն զերծ եղողներուն" իմ ըն-  
թերցման փորձերուս մասին նպատաւոր կար-  
ծիք մը կազմել ապու համար՝ կարծեմ թէ  
լիով բաւական էին առաջին Հետազոտութեանս  
մէջ ձեռք բերած եւ հրատարակած արդիւնք-  
ներս: Բայց աննց ճշգրտութեան վրայ զաննք  
համոզելու համար՝ կարեւոր էր ամբողջ գործիս  
եւ արձանագրութեանց իսկ ընդարձակ ուսում-  
նասիրութիւն մը, Սակայն երբ Ելէնսէն քանի  
մը սող ետքը կը շարունակէ թէ. "Այսու կար-  
ծեմ թէ կրնամ քեզի՝ որ ստացած արդեանցս  
ամբողջ շարքը պէտք է որ զերպարանչեւ որ  
համոզէ՝ առանց արձանագրութիւններն անձամբ  
ալ ւաբէ անցընելու աշխատութեան, բաւական  
որ այնպիսին իւր համոզուելուն չհակառակի.":  
այսու կարծեմ որչափ ալ այս արդարացի ըլլայ  
կամ ոչ՝ Ելէնսէն նոր սխալ քաղ մ'աւանդ է  
իւր յատուկ շահուն դեմ, վասն զի ասով  
գարծեալ այս նոր գործին վրայ վեր ի վերջ  
դատաստանի մը նպատակ՝ քննադատն արձանա-  
գրութեանց խորաշին ուսումնասիրութիւնն եւ  
կեցողցած կ'ըլլայ: Վասն զի (եւ զայս իրին պայ-  
ծառութեան համար հոս անմիջապէս ծանու-  
ցանելու ենք,) նոր գիրքս յիշեալ լրագրին մէջ  
լոյս տեսած առաջին Հետազոտութեան սեղը  
լնցընող չէ ամենեւին, քան ընթերցման բուն  
մեղնութեան նկատմամբ, մասնաւոր թէ վեր-  
ջինս՝ առաջին Հետազոտութիւնը կ'ենթադրէ:  
Ելէնսէն կրնար ամենայն իրաւամբ այս այսպէս  
ընել, եւ պարտաւոր չէր իւր ընթերցման ոճն  
եւ ընթացքը դարձեալ մանրամասն առնչմիս  
զնելու, ցորչափ մինչեւ իւր նոր գրքին հրա-  
տարակութիւնը՝ յիշեալ Հետազոտութեան դեմ  
ծանր, լուրջ աւարտութիւն մը, երեսան չէր  
հանուած: Վասն զի Ալեյսի մը կամ Հալէփի մը  
անոր դեմ յոտաւք բերած ըլլալ կարծածն  
այնպէս վեր ի վերջ էր, որ Ելէնսէն իրաւամբ  
կրնար առանց ծանրանալու վրայէն անցնիլ, ինչ-

\* Մեր խոստացածին համեմատ՝ Հ. Յիմլերնի  
այս քննապատիւթիւն, նկատելով Պրոֆ. Ելէնսէն գոր-  
ծին մեզ Հայոց համար ունեցած անհամեմատ ան կար-  
սելողութիւնն՝ ամբողջական թարգմանութեամբ կը նա-  
խադրուողը այս եւ յաջորդ թուով: Յօդուած, որչափ  
ալ նիւթը չոր ըլլայ՝ նետաբերական է ամենու համար:  
Ժամթուրիւնը՝ հեղինակին մէջ: Գործին կատարելու-  
թեան համար՝ նպայաթիցիք մեզ հատեան նշանագրող  
բաւական պատկանելի մաս մը:  
1909.

պէս եւ իւր նախաբան ծանօթութեանց մէջ ալ ըրած է՝ դ՛ր՝ Լ. Մեսսերշմիդի՝ «Դիտողութիւնք Տառեան արձանագրութեանց վրայ, անուն Տրասարակութիւնը՝ որ Եփեսէի անապին Տատուածին դեմ՝ կը զառնայ եւ կը ջանայ պացոցցանել թէ անոր ընթերցման եղանակն արդէն ի սկզբանէ վերիպակ էր՝ Եփեսէի նոր գրքին լոյս տեսնելէն ետքը Տրասարակ ելաւ, Տեառաբար Եփեսէնէն չէր կրնար նկատողութեան առնուիլ:

Արդ ես ալ կրնայի Եփեսէի առաջիկայ գրքին վրայ խօսած միջոցս՝ — ենթագրելով որ իւր առաջին Տեսազտութեան մէջ պացոցուցած Տիմոնեան սկզբանցն յեազանս Տաւան եմ՝ — միայն այս շարունակութիւնն ի նկատի առնուլ առանց փորձելու առաջին սկզբանց անդարդաւնալու: Սակայն այսու ընթերցողաց ամենեւին ծառայած չէի ըլլար: Բաց աստի ինք զինքս եւս առաւել պարտաւոր կը Տամարիմ Տոս, Եփեսէի ընթերցման նաեւ առաջին սկզբանց վրայ ծանրանալու, վասն զի այլու Տրասարակու կարծիքս յայտնելու ցոյժով առիժ չունեցայ:

Թերեւս կարեւոր է իրին շատն Տամար, որ Տոս բացայայտ խոստովանիմ, — վասն զի կրնայ նոյնն այլոց ալ պատահած ըլլալ, — որ երկուր ժամանակ Եփեսէի Էւստեան խուզարկութեանց մասին անտարբեր եւ բաւական սեկպարի էի, որ իւր առաջին Տեսազտութիւնը վերոյիշեալ լրագրին մէջ, ինչպէս եւ առաջիկայ գիրքը վեր ի վերոյ կարգալու ետքը, շատ շատ՝ «Տնարարու է, ի բայց ոչ թէ՛ «ստոյգ է, ի ազդեցութիւնը զգացի, մանաւանդ որ երկուս սեղն ալ յառաջ բերուած թարգմանութեան փորձերը զիս Տամոզելու չափ զօրութիւն չունէին: Սակայն այն վայրկեանէն որ՝ ես անձամբ արձանագրութեանց ձեռք գտրի եւ ջանացի որ անոնց ձեռքոցն Եփեսէի ցուցումները վրաս ներգործին՝ սեպայ միշտ աւելի մեծ ստուգութեամբ՝ որ Եփեսէի ընթերցման ծանր գործին մէջ իրմէ յայտնուած անՏակաւակելի իրողութեանց եւ ոչ միայն՝ առաւել կամ նուազ Տաւանական Տնարարութեանց վրայ է խնդիրը: Բնականաբար այս պէտք չէ այնպէս Տակրնալ՝ իւր թէ Եփեսէի ձողը Տատատաններն ուղիղ են եւ թէ սրբագրուելու կարօտ չեն: Ասոր դեմ կ'ելլէ այն՝ որ ինքն իսկ Եփեսէն իւր մեկնութեանց մէջ, յընթացս տարեաց ինչ ինչ կէտեր փոփոխած է: Կ'սեմ իւր այս նոր գրքին մէջ, ինչպէս անձնական սեղեկութիւններէն գիտեմ, (թէ եւ մասամբ ոչ այնչափ կարեւոր) շատ փոփոխութիւններ պիտի ընէ: Կ'իւթոյն կա-

րեւորութիւնն ի նկատի առնելով՝ այս շատ Տականալի է: Գիտութեան Տակառակ եղած կ'ըլլար այս դէպքին մէջ պնդելն եւ Տնոյն վրայ մնալը, եւ ոչ թէ յառաջգրիմութիւնը, փոփոխութիւնը: Ի վերայ այսր ամենայն Եփեսէի ընթերցման գործին մէջէն՝ — առաջին սկար փորձերէն սկսելով մինչեւ այն աստիճանը, յոր այսօր Տասած է՝ — ոսկիէ թելի մը պէս՝ ձեռք բերուած արդեանց ամբողջ գումար մը աչքերնուս առջեւէն կ'անցնի, որ մնայուն եւ անկորուստ շահ Տամարել է:

Յաջորդաւ պիտի փորձեմ ընթերցողին արձանագրութեանց առաջորդութեամբ ցուցնելու թէ ինչու Եփեսէի ընթերցումն յեական բողոքողին յարող Տամարելու է: Աւ այս Եփեսէի իսկ Տաւանութեամբ՝ իւր նոր, կուրեւոր գիտեալէն մէկ քանին, զորով գրքին աւարտելէն ետքն յարողոցցած է՝ յօգուտ պիտի գործածեմ:՝

Ա. Գիլաւոր Տարցումն է թէ՛ Արդեօք Եփեսէն ստուգիւ արձանագրութեանց իմաստին թափանցած է: Իբաց այս դիրքին մէջ — խընդիրն ինչպէս ծանօթ է գաղափարագիր եւ ձայն նանիչ գրութեան խառն եղանակի մը վրայ է — շատ դիւրին է՝ Էւստեան, արձանագրութեանց իմաստն մեծաւ մասամբ Տամրնալը, առանց արտաբերութեան միակ նշան մ'ալ պացոցուցած ըլլալու: Էս գառապարտուած կ'ըլլար ի սկզբանէ՝ ընթերցողը մը բարի եղանակը, ի թէ՛ զ. օր. կարելի ըլլար արպատուցանել թէ երկար արձանագրութեան մը մէջ, որուն վրայ իւր ընթերցման միջոցին մեծամեծ է ծանրակշիռ եղականութիւններ կը կազմէ, պատկերաց խմբերը սխալ կարգաւ կը կարգուէ: Այսպէս զ. օր. — ի բաց անելով ուրիշները — Պայսէր ընթերցման փորձն անոր Տամար ի սկզբանէ վերիպակ էր, վասն զի ջերարիս Ա. ոյն արձանագրութիւնը, զոր իւր փորձերուն Տիմոնառած էր չըրս սեան բաժնած էր՝ փոխանակ Եփեսէի ըստման վրայ ամբողջ մէկ գծի վրայ ընթերցուլ: Մեսսերշմիդի այլուր Տարգրածին Տամասո՝ (էջ 7) (185) Պայսէր այսօր իւր առաջին ընթերցման եղանակը լքած է եւ արձանագրութիւնը կը կարգայ երկու սեմամբ: «Թէ երկուսն իրն իրաւունք ունի, (այսինքն Պայսէր) իւր երկու սեան ընթերցմամբ՝ թէ Եփեսէն իւր ուղղակի

1 Տամասոն նաեւ Եփեսէի նոր յօդուածը «The undeiphered Hittite Inscriptions. In reply to professor Sayce: ի թերթին The Expository Times 1899 Ապրիլ: Այս յօդուածը՝ Տարեւ զնապատութիւն աւարտելէն վերջն աչքս Տնդիպեցու:

միասին ընթերցամբ) կարելի չէ՝ դիտածիս  
 Տամբուս՝ արձանագրութեան մէջ տեսնուած  
 խմբերուն վրայէն որոշել: Հաջորմանս ապահով  
 պատասխան կը տրուի երբ ընթերցումն յաջողի:  
 Թերեւս Պայտերի նպատակաւոր ըլլայ այն՝ որ  
 Եհնեսէն իւր գրութեամբը կը ստիպուի զցուած  
 անկանս վրայէն ցտաբել, անՏաճոյ իր մը՝ որ  
 նաեւ այս գրութեան սխալ ըլլալը կը յուշարէ:  
 Մեսսէրլըմօր իւր այս մէկ դիտողութեամբն իսկ՝ կը  
 ցուցնէ թէ շատ վեր ի վերջ կերպով արձա-  
 նագրութեանց մէջ մտած է: Վասն զի կա-  
 րելի է՝ առանց ջերարիս Ա. ոյն իմաստին կամ  
 արտաբերութեան նոյն իսկ միակ բառ մը Տա-  
 կընալու, խմբերուն պարզ Տամբուսութեամբը  
 միայն տեսնել որ Եհնեսէն ուղիղ գծի վրայ ըն-  
 թերցումը միայն արդարացի է: Այսօր թէ՛ Պայտեր  
 թէ՛ Մեսսէրլըմօր, ինչպէս նաեւ Ռէնէզէդորֆի՝  
 Եհնեսէն նոյն լրագրին մէջ մէկ դիտողութենէն՝  
 սորվելով՝ կ'ընդունին երկու կարծեցալ սխմերը  
 Ա եւ Բ մէկ կողմանէ, Գ եւ Գ միւս կողմանէ:  
 Բայց թէ Բ եւ Գ ալ՝ Տեսեւաբար նաեւ բոլոր  
 շորս կարծեցալ սխմերը՝ շարունակաբար մէկ  
 գծի վրայ կարգալու է՝ կ'ուսուցանէ մը անՏա-  
 կուսկիլն կերպով (Գ 2) 𐎠 𐎠 𐎠 𐎠 (Գ 2)

𐎠 𐎠 𐎠 𐎠 (Բ 2) ասպատան Թագուհի Ի  
 𐎠 𐎠 𐎠 𐎠 Տամբուստելով (Ա 4, 5) 𐎠 𐎠 𐎠 𐎠  
 𐎠 𐎠 𐎠 𐎠 ասպատան Թագուհի (Բ 5)  
 𐎠 𐎠 𐎠 𐎠 խմբին հետ:

Թէ՛ նաեւ ի բաց անելով ջերարիս  
 Ա. ոյն տողերուն այս միակողիղ ընթերցումն՝ Եհն-  
 սէն ստուգիւ արձանագրութեան իմաստին թա-  
 փանցած է՝ կ'ուսուցանէ մեզ Տեսեւաբար: —  
 Եհնեսէն ընթերցման գլխաւոր Տիմիակեանէն մին  
 է այն դիտողութիւնը, որ բազմաթիւ՝ արքունի-  
 կան արձանագրութիւն Տամբուս Տարի եղած  
 ընագրաց մէջ՝ սկիզբները խմբեր կը գտնուին,  
 որոնք մեծաւ մասամբ Ը ով կը վերջաւորին,  
 մինչ մերթ անմիջապէս ետքը (Բուլգարմագէն),  
 մերթ նաեւ բաւական ուշ տեղեր (Բոր, Մարաշի  
 առեւծ, ջերարիս Ա.) նման՝ բայց ոչ բոլորովին  
 նոյն, եւ ոչ ալ Ը ով, այլ առաւանելն երբեմն  
 Ա ով վերջաւորեալ խմբեր կը յարդարեն, այն  
 առաջին տեղոյն մէջ ընշմարտող 𐎠 (Բուլգ, 2),

𐎠 𐎠 𐎠 (Բոր 4) 𐎠 𐎠 (Մարաշի առեւծ 5)  
 գրերով կամ IV 18 նշաններով՝ Եհնեսէնի կար-  
 ծիքը թէ էլ այս դիպաց մէջ՝ առաջին տեղն, եւ  
 այն՝ ուղղական Տորովով՝ այն Թագաւորին անուն  
 եւ տիտղոսն ըլլալու են, որ արձանագրութիւնն  
 փորագրել տուած է, եւ թէ երկորդ տեղը՝  
 նման խմբերը Թագաւորին Տորս անունն եւ  
 տիտղոսը կը բաժանագկնեն եւ սեռական Տորով  
 են, եւ թէ վերջապէս յարդարող 𐎠 կամ 𐎠  
 𐎠 կամ 𐎠 𐎠 կամ IV 18 նշանն՝ գաղափա-  
 բագիր, կամ ըստ որում՝ ձայնանիշ գրուած  
 «որդւոյ» գաղափարն է, ինծի Տամբար յիշա-  
 տակեալ արձանագրութեան տեղերուն ամբող-  
 ջութեամբն այնպէս պարզ կ'իերեւայ եւ այնպէս  
 ծանրակշիւ: Իր կարծեմ որ կարծեմ այս կէտին վրայ որ եւ է  
 վէճ կամ խնդիր՝ բոլորովին անվերջ է՝

Բնագրին մերձաւոր իմաստին Տամբար  
 Եհնեսէնի մէկ ուրիշ շատ կարեւոր դիտողու-  
 թիւնն է, որ նաեւ իւր առաջին Տատուածին  
 մէջ շոյափուած էր միայն, եւ Տաղի առաջիկայ  
 գրքիս մէջ (էջ 134 եւ Տաղի անվերջ Ա եւ Բ)  
 վրան աւելին ընդարձակ կը խօսուի եւ յօգուտ  
 կը գործածուի՝ եւ որ Եհնեսէնի բոլորովիննոր եւ  
 կարեւոր արդեանց առաջնորդած է՝ որ գրեթէ  
 բոլոր ընագրաց մէջ՝ աստուտութիւնը տեսնակ  
 աստիճեալ մէջ նկարագրուած ըլլալու՝ անհա-  
 եւ ոտքի մէջ նկարագրուած ըլլալու արեւմտեան են:  
 Այս՝ առաջին Տայեցուածին գուցէ օտարոտի երեւցող  
 դիտողութիւնն՝ Մեսսէրլըմօրի կարծածին պէս՝  
 անստոյգ Տեսեւութեանց վրայ չի յանդիւր, այլ  
 ընդ Տակաւորն, ինչպէս ընագրաց քիչ մը լըր-  
 ջորէն իուզարկուին անմիջապէս պայծառ պէտք է  
 երեւայ՝ Եհնեսէնի ձեռք բերած արդեանց առեւծն  
 ապահով մասին կը պատկանի: Ի նշան որ Եհն-  
 սէն ճշդիւ այս կէտին մէջ ուղիղը գտած է, կրնայ  
 ծառայել այն պարագան որ Եհնեսէն իւր առաջին  
 Տեսագրութեան մէջ պարզապէս արձանա-  
 գրութեանց Տիման վրայ՝ այս կարծիքն ունեցած  
 է, որուն յետք Բոլղալքեյի աստուածապատկե-  
 րաց գրութիւններովը՝ փառաւոր Տաստատու-  
 թիւնն մը գտաւ:

Թէ՛ ինչպէս Եհնեսէն կրցած է իւր գրքին  
 յիշեալ մեկնութիւններն աւելին ճշդիւ որոշելով՝  
 ձեռաց (եւ ոտքի) մէջ նկարագրուելը լուծել՝

1 Ի Թերթին Zeitschrift für Assyriologie. Հօր. Թ. Էջ 14:  
 2 Ի Թերթին Zeitschrift der Deutschen Morgen-  
 ländischen Gesellschaft. Հօր. Թ. Էջ 275. Ե. Թ. 3:

1 Այս եւ Տեսեւալ յառաջ բերուածներն՝ Եհն-  
 սէնի գրքին ծայրը դրուած աստուտութեան կը պատկանեն:  
 2 Կրնայ նաեւ Մեսսէրլըմօր իւր վերջապէս Եհնեսէնի մէջ  
 էջ 118 (1898) Եհնեսէնի այս կարծեաց գեմ որը բառ մը  
 չի կրնար յառաջ բերել:  
 3 Orientalist. Zeitsung 1898 Թ. 12, էջ 393:

յաջորդէն կարելի է տեսնել: Բազմաթիւ ար-  
ձանագրութեանց մէջ կը նշմարուի ա) առջին  
տեխնիքը Բոյնիւս մը, այսպէս շեր. Ա. 2, շեր. Բ. 3,  
Մարաշի Ա. 1, Օրդասու 2, Բոր 2, Բուլղ. 1,  
Վիրբօլու 1, բ) երկրորդ տեղիքը Բոսնիցի մը.  
այսպէս նոյն արձանագրութեանց մէջ շեր. Ա.  
2, շեր. Բ. 4 (Ք) Մարաշի Ա. 3, Օրդասու. 2,  
Բոր 2, Բուլղ. 2, Վիրբօլու 2, Բաց աստի Համայի  
մէջ Ա.—Գ) նոյնպէս երկրորդ տեղիքը բուռնջը  
մը կը նշմարուի, մինչ Հոս առաջին տեղւոյն մէջ  
փոխանակ բաց ձեռքին՝ կայ ասպատան + Տ  
Այս աստուածոց յատկանիչը՝ ասպատան + X  
կը գտնուի նոյնպէս Բուլղ. 3. Գիւրիւնի Բ. 2,  
եւ ինչպէս կ'ենթադրենք՝ նաեւ Իվրիւնի Ա. 1 մէջ  
որ որ ես Ենեսէնի Աբ 1 տախտակին Հակա-  
ռակ կ'ընդունիմ թէ պարզ X նշանը կայ, որ  
եւ անմիջապէս քովը գտնուած բեկորին վրայ  
ասպատանը կը լրացնէ: Վերջապէս Գիւրիւնի  
մէջ Ա 4, Բ. 6 (Հմմտ նաեւ Բ. 1 եւ 2) առա-  
ջին տեղիքը՝ նշան մը կայ (տախտ. Աբ 2) որ  
Հաւանականաբար եռասունները կը ներկայա-  
ցնէ: Այս ամէնէն կը Հնանելի որ 1. Բոյնիւսի  
արձանագրութեանց մէջ առաջին աստուածու-  
թեան մէջնագրոյնն է, եւ այն՝ այրական աս-  
տուածութեան: 2. Բուռնջը՝ երկրորդ եւ  
Հաւանականաբար իգական աստուածութեան  
մէջնագրոյնն է, թերեւս այն աստուածութեան  
զոր թագուհւոյ մը գլխովը՝ կը տեսնենք շեր. Բ  
Ա 2, 5, շեր. Բ. Գ. 3, Ֆրակոնիի (նշան մը, տախ-  
տակ Գ 8) մէջ: Բաց աստի երկրորդ տեղիքը՝  
բուռնջընի կանգուն գործածութիւնը կը ցու-  
ցնէ որ առաջին տեղիքը գտնուած այլեւայլ  
կանգուն մէջնագրոյնները (բաց ձեռք, ասպա-  
տան + X, եռասունըն) մի եւ նոյն աստուա-  
ծութեան ծանոցիչներն են, եւ այն՝ անշուշտ  
աստուածոց պետի, բուռնջով բացատրուած  
աստուածուհւոյն երկունս — Այս երկու գլխուոր  
աստուածութեանց մէջնագրոյններէն զամ՝ ար-  
ձանագրութեանց մէջ գ) երրորդ աստուածու-  
թեան մը մէջնագրոյնները կան, այսինքն ա) ա-  
ռ ի շէ. երկնցուած ձեռք մը զ. օ. շեր. Ա. 3,  
շեր. Գ. 2, Ֆրակոնի, Իվրիւ Ա 2, Մարաշի  
Ա. Բ. Բ) էրիկ մարդու մը վարի կէտը,  
երկու քալոց սրունքները ներկայացընելով,

զ. օ. Գիւրիւն Ա. 4, Բ. 6, (տախտ. Ա 4), որուն  
Հետ անշուշտ շեր. Բ. Գ. 4 երկարուն պատկերը  
նոյն է. ք) որովհետեւ Համայի Ա.—Գ. Եայրի  
Ո ի Ո Տ ի նշանը, զոր կարելի է դեռ տաշ-  
տին վրայ նշմարել,<sup>2</sup> շեր. Գ. 4 Գ երկարուն  
մէջնագրոյնի պէս՝ նման բան մը կը բացատրէ,  
ուստի ապահովաբար կրնանք ընդունիլ որ նաեւ  
Ո ի Ո Տ Ք թի ուրքի մէջնագրոյնն ներկայացու-  
ցած աստուածութեանն Հետ մի եւ նոյն է: Միւս  
կողմանէ ալ շեր. Գ. 2 Գ Համեմատ այնպէս  
կ'երեւոյ թէ՛ առ ի շնչ երկնցուած ձեռքը  
Ո ի Ո Տ Ք ի Հետ նոյն ըլլայ. ուրեմն ա, ք եւ գ մի  
եւ նոյն աստուածութիւնն ներկայացընեն: Այս-  
պէսով Համայ Ա.—Գի մէջ աստուածամուրքի եւ  
երրորդ աստուածոց մ'երրորդութիւն մը կայ, մի  
եւ նոյն երրորդութիւնը՝ որ կը նշմարուի Ֆրակ-  
ոնի մէջ, դարձեալ թէ (թէ եւ քանի մ'այլ աս-  
տուածութեամբ չճիտացեալ) շեր. Ա. (եւ Բ?) Բ,  
Մարաշի առեւծի, Գիւրիւնի մէջ: Միայն եր-  
կրորդութիւնը՝ այսինքն աստուածոց պետն եւ  
իւր ամուսինը՝ կը նշմարուի Օրդասույի, Բորի,  
Բուլղ. Գ Վիրբօլույի մէջ. իսկ միայն երկու  
այր աստուածութիւնը՝ Իվրիւնի մէջ եւ տաշ-  
տին վրայ:



Յ Ե Ր Ե Ն Ե Յ Ե Լ Ե

ՆՈՐ ՀՐԵՑԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

- 63. H. ADJARIAN, Etude sur la langue Lazé. Paris 1899. 8° pp. 110.
- 64. ԱՌԱՅԵՆՆԱՆ Է. — Գիւրիւն, Նրա կենսոյր եւ գիտա-  
կան գործունէութիւնը: ՏՃԻ. տպ. Մ. Շարաձէ եւ  
Ընկ. 1899, 8° 102 էջ. Գին՝ 25 Կ.: [Թիֆլ. 2. Հրտ.  
Ընկ. Թ. 157.]
- 65. ՎՐԻՆԷԼՄՆԱՌԻՓ, Հրոյս Աքեւոք, որ ոչինչ չէր տեսել:  
Թարգմ. Օր. Շ. Ն. Թիֆլիս. 1899 Տպ. Ս. Մար-  
տիրոսանցի (Թիֆլ. Հայոց Հրտը. Ընկ. Թ. 156) էջ  
17. Գինն է 3 Կ.
- 66. E. TEZA, Traduttori nuovi e vecchie Visioni Note-  
relle Dantesche. Venezia 1899. 8° pp. 26.
- 67. ԼՂՕ. — Գլխաւուն. Թիֆլիս. 1899 Տպ. Ս. Դ. Դոտի-  
նեանցի. 1899. (Թ. 2. Հրտը. Ընկ. Թ. 163.) էջ  
280. Գին՝ 80 կոպէկ:

63. H. Adjarian, Étude sur la langue  
LAZE. Բուրբոյլին ուրիշ ասպարէզ մ'ընտրած է Հոս  
Հ. Աճառեան, քննութեանն ինքի թաճեւրով Լա-  
զերու լեզուին: Գրուածքս նախ լայտ տեսած է «Գա-  
րիսի Լեզուագիտական Ընկերութեան Տեղեկա-  
գրոց» մէջ (Mémoires de la Société de linguis-

<sup>1</sup> Ասոր տեղ յաջորդներուն մէջ X.  
<sup>2</sup> Մի եւ նոյն նշանն իբր աստուածանշան մէջնագ-  
րոյն՝ կայ նաեւ առաջի արձանագրութեան մէջ. զոր պէտք  
է շիփթել Ս նշանին Հետ, ինչպէս Ենեսէն ըրած է (տախտ.  
Գ 8.) Հմմտ. շեր. Գ. 4:

<sup>1</sup> Վերջին նշանին անջ յաջորդաց մէջ նմանապէս  
X նշանը:  
<sup>2</sup> Իմ կարծեացն Հոս ալ՝ Ենեսէնի տախտ. Աբ 1 Թ  
Հակասակ՝ պարզապէս X նշանին վրայ է ինքիբոյր: